

Приносите
Птицам и пчелам
и землероемкам (травы)
6.5 кг. 1935р

491-99-5
7-49

25709
491.99-\$ Պողոսվան 61
7-79 Քերպարքություններ

ՎԻԿԱՐԱԳՈՒՅՆ ՀԵՂԱԴ

I Ա.

843 3/361

859 3/8161

VILC-12450 25/1881

04 MAY 2010

58

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՏՀԱԲԱՐ ԼԵԶՈՒԻ

Ա. ՄԱՍՆ

ԳՐԵՑ

Հ. ԵՓՐԵՄ ՊՈՂՈՍԵԱՆ

ՄԱՍՆԻ. ԱԽԱՏԻ



ՊԼՈՎԴՈՒՆ 1935

Տպ. «ՆՈՐ ՏԱՐ» Պլովդիւն Խամբիւն Կրակվ օդ

491.99.5
Դ - 79

491.99.5

ա

Դ-79

8 3 JUL 2013

413

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ


ԱՇԽԱՏՀԱԲԱՐ ԼԵԶՈՒԻ

Ա. ՄԱՍՆ

ԳՐԵՑ

Հ. ԵՓՐԵՄ ՊՈՂՈՍԵԱՆ

Մատիս, Ռեմբրանդ



ԳԼՈՎԴԻԻ 1935

Տպ. «ՆՈՐ ՏԱՐ» Գլովդիւ

23 JUL 2013

ՅԱՌԱՋԱԲԱՆԻ ՏԵՂ

Հայերէն լեզուի ուսուցումը լաւ հիմերու վրայ գնելու և հայ տղան փոքր հասակէն ուղիղ ու անսխալ հայերէն խօսելու և գրելու վարժեցնելու համար, անհրաժեշտ է որ հայերէն քերականութեան տարերքը շատ կանուխէն սկսին աւանդուիլ մեր ազգային վարժարաններու մէջ։ Երբ աշակերտը հայերէն վարժ կարդալ սորված է՝ կարող է արդէն իր լեզուին քերականական կանոններուն տարական գիտելիքներն ալ կամաց կամաց իւրացնել, պայմանով որ անոնք — քերականական կանոնները — տղոց մտքին պատշաճեցուին ու դիւրուսոյց կերպով աւանդուին։ Հայերէն աշխարհաբար հերականութեան Ա. Մասք, զոր լոյսկ՝ ընծայենք, յատկապէս պատրաստած ենք նախակրթարանի վերջին կարգերու աշակերտներու համար, ջանալով կարելի եղածին չափ պարզ ու դիւրըմբունելի ընել քերականական կանոնները տղոց մտքերուն։ Խուսափելով քերականական ամէն տեսակ բարդ խնդիրներէ ու մանրամասնութիւններէ՝ ընարած ենք այս Ա. Համուլիկին համար ամէնէն նախնական ու դիւրիմաց կանոնները՝ յաջորդ հատուներու վերապահելով առաջինանական յառաջդիմութիւն ու լրացում մը հայերէն ամբողջական քերականութեան։ Գրաւոր ու բերանացի հրահանդերը, զոր կցած ենք քերականութեան կանոններուն՝ հայելի օրինակով բացատրելու և լաւագոյն կերպով ըմբունելու պիտի ծառայեն



29709-61

ՔԵՐԱԿԱՆԱԿԹՈՒՆ կանոնները:

Իբրեւ արդի աշխարհաբարի քերականութեան անժխտելի հեղինակութիւն՝ այս գործիս մէջ մեզի առաջնորդ ունեցած ենք մասնաւորապէս Հ. Արսէն Այսրնեան՝ միշտ նկատի ունենալով նաեւ լեզուին զարդացումն ու ներկայ ժամանակին պահանջքը:

ՊԼՈՎԴԻՒ
15 Օգոստոս 1935

ՀԵՂԻՆԱԿԸ

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ԼԵԶՈՒԻ

Ա. ՏԱՐԻ

Ա. Դաս. — Հայերէն Քերականութիւն
1. Հայերէն Քերականութիւնը՝ հայերէն լեզուն ուղիղ հասկնալ և անսխալ խօսիլ կամ գրել կը սորվեցնէ:

Ա. Ընթերցուած. — Հայերէն Լեզուն

Ո՞րքան սիրուն է հայերէն լեզուն: Քաջազընչիւն ու դիւրասահ է ան: Իր քերականութիւնը պայծառ, կանոնները որոշ են: Կը սիրեմ ես հայերէն լեզուն. մայրենի լեզուս է ան: Անով խօսած ու առաջին անգամ զրած են Ս. Սահակ ու Ս. Մեսրոպ: Հայերէնը ամենահին լեզուներէն մէկն է: Սիրով ու եռանդով պիտի սորվիմ մայրենի լեզուս՝ հայերէնը:

ՀՐԱՀԱՆԳ

1. Ուշադրութեամբ կարդացեք ու անսխալ օրինակեցեք վերի ընթերցուածը:



Բ. Դաս. — Գիր

2. Հայերէն լեզուն երեսունութը գիր ունի, որոնք են. ա բ գ դ ե զ է ր թ ժ ի լ խ ծ կ հ ձ դ ն մ յ ն շ ո չ պ չ ո ս վ ս ր ց ւ փ ք օ ֆ:

3. Գիրը երկու տեսակ է ձայնաւոր եւ բաղաձայն:

4. Ձայնաւոր գրերը ութը հատ են. ա ե լ ի ո ւ օ:

5. Մէկալ երեսուն գրերը բաղաձայն կ'ըս-ուին:

Բ. Ընթերցուած. — Գրերու Գիւը

Հին ժամանակ հայերը զիր չունէին, Դպրոցներու մէջ յունարէն ու ասորերէն գրերը կը գործածէին: Հայերէն զիր չըլլալուն՝ շատ նեղութիւն կը կրէին հին հայերը: Ս. Սահակ հայրապետն ու Ս. Մեսրոպ վարդապետը առաջիններն եղան որ ժամանեցին հայերէն զիր գտնել: Ու շատ աշխատելէն ու յոդնելէն վերջ՝ հայերէն գրերը գտան՝ Քրիստոփ ծնունդէն յետոյ հինգերորդ դարուն սկիզբը: Ի՞նչ մեծ բարիք է սեպհական զիր ունենալը:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

2. Օրինակեցի այս ընթերցուածը:

3. Բերանացի ըսկի թէ ընթերցուածին բառերուն մեջ ո՞ր գրերը ձայնաւոր եւ ո՞ր գրերը բաղաձայն են:



Գ. Դաս. — Վանկ

6. Երբ մէկ կամ մէկէ աւելի գրեր մէկ հնչումով արտասանուին՝ վանկ մը կը կազմեն: Օրինակ, ափ, գիր, տող, տուն, նաց:

7. Առանց ձայնաւոր գրի վանկ չի կազմուիր:

Գ. Ընթերցուած. — Կատուն

Մետաքսի պէս փափուկ են իր մազերը: Աշ-

քերը փայլուն ու արթուն: Պոչը երկայն ու շար-ժուն: Մաքրասէր կենդանի մըն է կատուն: Ամէն կերակուրէ վերջ՝ բերանն ու շրթունքները կը որբէ իր թաթիկներովը: Երախագէտ է զինքը կերա-կրողներուն ու բարեկամ՝ զինքը սիրողներուն հան-դէպ: Կատուն տան մէջ օգտակար է. մուկերը կը ջնջէ:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

4. Օրինակեցի այս ընթերցուածը եւ զծեցի մեկ վանկ ունեցող բառերուն տակը:

5. Բերանացի ըսկի մեկ, երկու, երեք եւ շատ վանկ ունեցող բառեր:



Գ. Դաս. — Բառ եւ խօսք

8. Բառը մէկ կամ մէկէ աւելի վանկէ կազմուած է և գաղափար մը կամ նօանակարին մը կը յայտնէ: Օրինակ. բալ, կարաս, խա-սուտիկ, յաղթանակել:

9. Խօսքը բառերու միացումն է և իմաս մը կը յայտնէ: Օրինակ. Ես նամակ կը գրեմ. թոշունը վանդակէն փախաւ:

Դ. Ընթերցուած. — Թիթեռնիկը

Ո՞ր աղան չի սիրեր սիրուն աղուոր թիթեռ-նիկը՝ ոսկի, խատուտիկ թեւերով: Հովի պէս արագ, փետուրի պէս թեթեւ՝ ծաղկէ ծաղկիկ կը թոչի, ա-նոյշ հիւթեր կը ծծէ: Երէկ որդ մէր անարդ, այ-սոր թագունի մը պճնազարդ: Բնութեան ազատ զա-ւակն է ան, ուրախ ու զուարթ:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

6. Օրինակեցի վերի ընթերցուածը՝ բառերը զիծով մը իրարմէ զատկով: Օրինակ. Ո՞ր — Տղան

— չի — սիրեր — աղուսը — թիթեռնիկը —:
7. Բառեր միացնելով՝ խօսի կազմեցի՛ք բերա-
նացի:



Ե. Դաս. — Առօգանութիւն

10. Առօգանութիւնի արուեստ մըն է, որ
բառերը ուղիղ արտասանել կը սորվեցնէ:

11. Առօգանութեան նշաններն են. շետք (')
երկար ('), պարոյկ ("), որոնք միայն ձայնա-
ւոր գրերու վրայ կը դրուին:


12. Շետք կը դրուի ա'յն վանկին վրայ,
զոր բարձր կամ սուր կ'արտասանենք: Օրինակ.
Պետրո'ս, Եկո'ւր:

ՀՐԱՀԱՆԳ

8. Օրինակեցի՛ք հետեւեալ խօսերը եւ շեշտերը
դրե՛ք, ուր որ պիտի է:

Արշակ, դասդ սորվէ: Տղաս, վաղոցները մի
խաղար: Երբեք սուտ մի խօսիր: Վարդուհի, զնա
առւն: Արմինէ, հսու եկաւր: Բաւական է խաղալը:
Տղաք, առւն գացէք: Առ և կարդա սա գրքերը: Յա-
ռաջ շարժեցէք: Քայլ առաջ, օն:

Օրինակ. Տղա'ք, տն'ւն զացիք:



Զ. Դաս. — Առօգանութիւն — Երկար

13. Երկար նշանը կը դրուի ա'յն վանկին
վրայ, որ երկար կ'արտասանուի: Օրինակ. Որ-
քան գեղեցիկ է. Միանչելի՛ նկար:

ՀՐԱՀԱՆԳ

9. Օրինակեցի՛ք վարի խօսերը եւ երկար նշանը

ունեցող բառերուն տակ զիծ ժաշեցի՛ք:

Ո՛չ, ի՞նչ անոյշ և ի՞նչպէս զով օդ է: Երանի՛
թէ գար այսօր: ի՞նչե՛ր պիտի տեսնէր: Ի՞նչ ուժեղ
մարդ է. ձեռքով հաստ երկաթներ կը ծռէ: Ո՛քան
ծանը կը կշռէ սա բեռը: Զարմանալի՛ բան. փոքր
գործիք մըն է. սակայն՝ տեսէք, ի՞նչպիսի՛ կարե-
ւոր գործեր կ'ընէ: Աւա՛զ, արդէն փձացած է: Մե՛զք:



Է. Դաս. — Առօգանութիւն — պարոյկ

14. Պարոյկ, որ հարցումի նշան ըսել է՝ կը
դրուի հարցում եղած բառին՝ շեշտուած վան-
կին վրայ: Այսպէս. Ինչո՞ւ երկար. Ո՞վ զրեց. Խըն-
ձո՞ր կ'ուզես թէ տանձ:

ՀՐԱՀԱՆԳ

10. Օրինակեցի՛ք հետեւեալ խօսերը եւ պարոյկ
դրե՛ք պահանջուած տեղերը:

Ի՞նչպէս կը սորվիս դասդ: Ով օդնեց քեզի: Որ-
մէ վախցար. Սյո գիշեր քնացար: Քանի հոգի էիք:
Երբ մեր առւնը պիտի զատ. Ուսկից զնեցիք այդ
սիրուն գիրքը: Պայտափի կ'երթաս թէ այցելութեան:
Ի՞նչու կու լսա: Կարպիսը կը փնտուս թէ Օննիկը:

Օրինակ. Ի՞նչպէս կը սորվիս դասդ:



Ը. Դաս. — Ե ձայնաւորը

15. Ե ձայնաւոր՝ Երկու բաղաձայներու
մէջտեղ՝ է՛ս պէս կը հնչուի: Օրինակ. Մեղան,
Վերջին, Թիթեռնիկ:

16. Ե ձայնաւոր՝ բառերուն սկիզբը իր
բնական հնչումը (իէ կամ յէ) կը պահէ: Օրի-
նակ. Երկու, Երկինք, Ե՞րբ:

ՀՐԱՀԱՆԳ

11. Օրինակեցի վարի խօսքերը եւ զիծ ժաշեցի ա'յն բառերուն տակ, որնեց մէջ Ե զիրը՝ Ե կը հնչուի:

Վերաբկուդ կոճկէ՛, տղա՛ս: Ս. Մեսրոպ գառաւ հայ գրերը, Վերջինը՝ առաջին պիտի ըլլայ: Ո՞ր սեղանին կ'ըսենք եռոտանի: Զեր տեղը նե՞ղ է: Ա-տիկա վերի արտի ցորեն է: Ի՞նչ գեղեցիկ նկարներ կը ցուցաբերէք: Կրնա՞ք ըսկլ թէ ի՞նչ արժեց ինձի տյս գործը:

Օրինակ. Վերարկուդ կոճկէ՛, տղա՛ս:

12. Գշեց բառեր, որնեց մէջ Ե ձայնաւորը իր բնական հնչումը կը պահի:



Թ. Դաս. — Ո ձայնաւորը

17. Ո ձայնաւորը՝ միայն բառերուն սկիզբը իր յատուկ հնչումը (ՈՒՈ կամ Վ.Ո) կը պահէ: Այսպէս. Որդ, Ուկի, Որկոր:

18. Ո ձայնաւորը՝ բառերուն մէջ Ո կը կարդացուի: Օրինակ. Գոց, Փողոց:

Ե. Ընթերցուած. — Որք Տղան


Ոտքերը բապիկ, զգեստները պատռած, տան մը անկիւնը կեցած էր որբ տղան: Ո'չ հայր ունէր, ո'չ ալ մայր: Տիսուր արտում կը նայէր անցնողներուն: Խեղճ որբուկն անօթի էր: Բարի տիկին մը, որ անկէ կ'անցնէր՝ ողորմեցաւ թշուառ որբին: Իր տունը տարաւ դայն, կերակուր ու հազուստ տուաւ և իր որդեգիրն ըրաւ:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

13. Օրինակեցի վերի ընթերցուածը եւ սոն-

րազմեցի ա'յն բառերը, որնեց մէջ Ո զիրը իր յա-սուկ հնչումը (Վ.Ո) կը պահի:

14. Եկրանացի օրինակներ գշեց այնպիսի բա-ռերուն որնեց մէջ Ո ձայնաւորը Օ կը հնչուի:



Ժ. Դաս. — Ու-ի հնչումը

19. Երբ Ու բառի մը մէջ՝ ձայնաւոր գրէ մը առաջ ըլլայ՝ Վ-ի նման կը հնչուի: Օրինակ. Նուարդ (կարդա՛ նվարդ), զաւարթ (կարդա՛ զվարթ), պատուէր (կարդա՛ պատվէր):

Զ. Ընթերցուած. — Մշակը

Ամառուան աաք օրերուն, երբ ամէն մարդ շուք ու զովութիւն կը փնառէ, մշակը՝ ձեռքը մա-ձին՝ արար կը հերկէ, Արեւը կ'այրէ, քրածինքը կայլակ կայլակ կը հոսի իր ձական վար: Ի՞նչ փոյթ, Զուարթ ձայնը ձգած՝ ան հոռովիլ կ'երզէ և արտին մէկ ծայրէն միւսը կ'երթեւեկէ: Օրէնուա՛ծ է մշակին աշխատանքը, պաղարե՛ր են անոր քրածին-քի ազնուական կաթիւները: Զէ՛ որ մէկին դէմ տառը պիտի հնձուի յետոյ:

ՀՐԱՀԱՆԳ

15. Օրինակեցի այս ընթերցուածը եւ ընդգե-ցի ա'յն բառերը, որնեց մէջ Ու Վ կը հնչուի:



ԺԱ. Դաս. — Յ Գիրը

20. Յ գիրը՝ բառերուն սկիզբը կակուզ Հ-ի մը պէս կը հնչուի: Օրինակ. Յեսան, Յակոբ, Յարմար:

21. Յ գիրը՝ մէկ վանկէ աւելի բառերուն

վերջը չի կարգացուիր: Այսպէս. Ծառակ, Հաւաքածոյ:

22. Յ գիրը՝ քանի մը մէկ վանկ ունեցող բառերու մէջը կէս Խ-ի պէս կը հնչուի: Օրինակ. Հայ, Խոյ. իսկ քանի մը միավանկներու վերջն ալ չի կարգացուիր: Օրինակ. Կայ, Լայ. Տայ:

Է. Ընթերցուած.— Խելօֆ Տղան

Յովհաննէս խելօք աղայ մըն է, կը յարդէ իր ծնողքն ու ուսուցիչները և անոնց կը հնազանդի. Դպրոցի մէջ աշխատասէր ու յառաջադէմ է. Գըրքերն ու տեարակները մաքուր են, Հոդ կը տանի նաև իր զգեստներուն, որոնց վրայ բիծ մանգամ չկայ: Բոլոր ընկերներուն կը յարմարի Յովհաննէս և ամէնքը զինքը կը սիրեն: Յուսալից ապադայ մունի Յովհաննէս:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

16. Օրինակեցի վերի ընթերցուածը եւ զծեցի այն բառերուն տակ, որոնց սկզբի Յ-ն և կը կարդացուի:

17. Մկյմկի բառ զժէ, որոնց վերջի Յ զիրը չի կարդացուիր:



ԺԲ. Դաս.— Տօղադարձ

23. Տօղադարձ կ'ըսուի՝ բառի մը մէկ մաս՝ մէկ տողէն միւսը անցնելուն:

24. Տօղադարձի ընդհանուր կանոնն է՝ բառերը վանկ վանկ զատել: Օրինակ. Տես-նել, ա-լիք, գեղ-գե-ղել:

25. Երբ բառի մը մէջ բաղաձայն գրերու մէջտեղ Ը կը հնչուի՝ տողադարձի ժամանակ այդ Ը-ն կը դրուի: Օրինակ. Մկրաս՝ մըկ-րաս, քրմնջել՝ քրբ-մըն-ջել:

26. Տողադարձ ընելու ատեն՝ տողին ծայրը սա՝ նշանը (՞) կը դրուի, որ ենթամենայ կ'ըսուի:

ՀՐԱՀԱՆԳ

18. Գրեցի հետեւեալ խօսքերը՝ տողադարձի կանոնին համեմատ բառերուն վանկերը զիծով մը իրարմէ զատեղով:

Ծաղիկները հաճելի են իրենց զոյնովն ու հոտովը: Ամէն անսասուն՝ պաշտպանուելու համար զէնք ունի. առիւծը՝ ժանիք, եղը՝ եղջիւր, մեղուն՝ խայթոց: Մարդիկ՝ զոյնի կողմանէ չորս ցեղի կը բաժնուին. ձերմակ ցեղ, ու կամ խափչիկ ցեղ, գեղին ցեղ, պղնձագոյն ցեղ: Ասիա՝ երկրիս հինգ մասերու մէջէն ամէնէն բազմամարդն է:

Օրինակ. Ծա-ղիկ-մե-րը հա-ձե-լի են:



ԺԲ. Դաս.— Ուղղագրութիւն

27. Ուղղագրութիւն կը նշանակէ՝ բառերը անսխալ կամ ուղիղ գրել:

28. Ուղղագրութեան ամէնէն կարեւոր կանոնները հետեւեալներն են.

Ա.- Բառերը Ս. ձայնաւորով չեն վերջանար, այլ Յ մը կ'առնուն: Օրինակ. Շըլլար գրել ընծա այլ պէտք է գրել՝ ընծայ: (Զարտուղիները յետոյ պիտի սորվինք):

29. Ե. — Ե ձայնաւորը բառին վերջը չի
գրուիր:

ՀՐԱՀԱՆԳ

19. Գրեցէք վարի խօսքերը՝ բառերուն սխալ ուղ-
ղագրութիւնն շտկելով:

Եղբայրս քաղաք կ'երթա: Հայրդ քեզի ընծա
պիտի տա: Կովը կը բառաչե, Ամէն մարդ ասոր վը-
րա պիտի հիանա: Տղան արդէն առք ելեր կը քա-
լի: Եթէ ինքը չգա՝ ես պիտի երթամ իրեն, Խարե-
բա և անպիտան մարդը՝ պատուաւոր մարդիկն իր-
մէ կը հեռացնե:

Օրինակ. Եղբայրս ժաղավ կ'երրայ:

—•—•—

ԺԴ. Դաս.— Ո եւ Ը ձայնաւորները

30. Ո. — Բառերը Ո ձայնաւորով չեն վեր-
ջանար, այլ Յ մը կ'առնուն: Օրինակ. Զի
գրուիր յարգա՝ այլ պիտի գրուի՝ յարգոյ,
սխալ է գրել հաւաքածո, պէտք է գրել՝ հաւա-
քածոյ:

31. Ը.— Ը ձայնաւորը՝ քանի մը բացա-
ռութիւններէ զատ՝ բառերուն մէջ չի գրուիր:
Օրինակ. Զըլլար գրել՝ խնձոր, այլ գրելու է՝
խնձոր, պէտք չէ գրել՝ սիրցընել, այլ գրելու է՝
սիրցնել:

ՀՐԱՀԱՆԳ

20. Օրինակնեցէք հետեւեալ խօսքերը՝ անոնց
մէջի բառերուն ուղղագրութիւնն շտկելով:

Երէկ ժամ մը գընդակ խաղացինք: Դշխո՛ թա-

գուհի ըսել է, խկ արքա՝ թագաւոր՝ Հօրեղբայրը
նամակստըրուշմի գեղեցիկ հաւաքածո մը ունի: Հի-
մայ գասըդ սորվէ՝ յետոյ ալ կը խաղաս. Գաղղին
մայրաքաղաքը Պարիս է: Վաղը երեկո գըպրոցական
շըքեզ հանդէս մը կայ: Լացըդ երբ պիտի գաղրե-
ցընես:

Օրինակ. Երեկ ժամ մը գեղակ խաղացինք:

—•—•—

ԺԵ. Դաս.— Անուն կամ Գոյական

32. Անունը կամ Գոյականը բառ մըն է,
որ անձ, անասուն կամ իր կը ցուցնէ: Օրինակ.
Մայր (անձ), Շուն (անասուն). Ծառ (իր):

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

21. Գրեցէք վարի խօսքերը եւ սուրագծեցէք
անձ (մարդ) ցուցնող բառերը:

Մայրիկը կերակուր կ'եփէ: Եղբայրդ խանութը
կ'աշխատի. Ատաղձագործը աթոռ կը շինէ: Թագա-
ւորը իր երկրին վրայ կ'իշխէ: Ոտտիկանը քաղա-
քին պահպանութիւն կ'ընէ: Ո՞վ է ձեր դպրոցին
ուսուցիչը: Այս զինուարը քաջութեան նշան սաս-
ցած է: Քոյրս ու քեռեկինս վաղը պիտի մեկնին
գէպ ի վիեննա:

22. Բերանացի լսէք թէ վարի բառերին ո՞րը
անձ, անասուն կամ իր կը ցուցնէ:

Իշխան, նաւակ, եղանակ, կառաւ, հաց, հայր,
աղախին, առիւծ, կացին, փայտ, պապ, գոմէշ.
զիրք, վարդ, ճաղար, հացագործ, սեղան, մատ,
այծ,

Ժ. Պաս.— Յատուկ Անուն

33. Անունը երկու տեսակ է. Յատուկ և Հասարակ:

34. Յատուկ անուն կ'ըսուին մարդու, անասունի և տեղւոյ մասնաւոր կերպով տրուած անուները: Օրինակ. Պողոս, Հռիփոփմէ (մարդու անուն), Վարագ (շան անուն), Երեւան, Արագած, Տիգրիս (տեղւոյ անուն):

35. Յատուկ անունները միշտ գլխազրով կը դրուին:

Ա. Ընթեցուած.— Հայաստան

Հայաստան գեղեցիկ երկիր մ'է հարսւաս հանքերով ու արժէքաւոր հնութիւններով: Ան Փոքր Ասիոյ մէջ կը զանուի: Ունի շատ զետեր, որոնցմէ մեծագոյններն են. Եփատ, Տիգրիս, Արաքս կամ Երասխ, Մասիս և Արագած իր բարձրագոյն լեռներն են: Հայաստանի գեղեցկութիւններէն են նաև վանայ, Ուրմիոյ և Սեւանայ ծովակները, իր ներկայ մայրաքաղաքն է Երևան, իսկ գլխաւոր քաղաքներն են. Լենինական, Էջմիածին, Սարսարապատ, Դիլիջան:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

23. Օրինակեցի վերի ընթեցուածը եւ յանուկ անունները ստորագծեցի:

24. Բերանացի ըսկի մարդու, բաղաժի, երկրի, ծովու, եւ զետի յատուկ անուններ:

Ժ. Պաս.— Հասարակ Անուն

36. Հասարակ կ'ըսուին ա'յն անունները, որոնք միեւնոյն տեսակէն ամէն անձի, ամէն անասունի և իրի կրնան տրուիլ: Օրինակ. Զինուոր, գիւղ, գետ, օուն:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

25. Օրինակեցի վարի հատուածը եւ գծերուն Տեղ՝ յարւար հասարակ անուններ դրէ:

Հայաստան մեր — է, Ընկուզենին — մըն է: Երկրագործը — կը չերկէ: Տունը մարդուն — է: Շուշանը զեղեցիկ — մըն է: Տարուան չորս եղանակներն են —, —, —, —: Շաբաթը եօթը — ունի: Մանեակը կնոջական — մըն է: Զին օգտակար — մըն է:

Օրինակ. Հայաստան մեր հայրենիքն է:

26. Բերանացի զսկի մեյ մեկ հասարակ անուն. Խաղի, ծաղկի, անասունի, զգեստի, կերակուրի, պտուղի, երաժշտական գործիքի, զէնքի, կահկարասիքի, ծառի, ամանի, երկրագործական գործիքի:

Օրինակ. Գնդակ (խաղի անուն):



Ժ. Պաս.— Գոյականին բիւր

37. Գոյականին բիւր երկուք է. Եզակի և յոնակի:



38. Գոյական մը եզակի է՝ երբ մէկ հատ կը ցուցնէ: Օրինակ. Տօւն, լիակ. յօննակի է՝ երբ մէկէ աւելի կը ցուցնէ: Ինչպէս՝ ՏԵԵՐ, լիակներ:

39. Միավանկ (այսինքն՝ մէկ վանկ ունեցող) բառ մը յոքնակի կ'ըլլայ, երբ ծայրը եր աւելցնենք: Այսպէս. խոտեր, բոյն՝ բոյներ:

Թ. Ընթերցուած. — Սուխոսին Պատիժը

Հոգիւ տղայ մը կար, անունն էր՝ Միհրան: Օր մը ուզեց կատակ ընել իր ընկերներուն: Ու ըսկաւ ամբողջ ուժովը պոռալ. «Գայլ կայ, դայլ կայ, շուտով հասէք օդնութեան»: Ինկերները վազելով՝ շուտով հասան օդնութեան, բայց՝ ո՛չ գայլ զտան, ո՛չ ալ զաղան: «Կատակ էր», ըստ ստախօս տղան: Ուրիշ անզամ մըն ալ իրական գայլեր եկան և այս անզամ ո՛րքան պառաց կանչեց՝ ոչ ոք օդնութեան եկաւ: Ու գայլերէն պատառ պրատառ եղաւ ստախօս Միհրան:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

27. Օրինակեցի այս ընթերցուածը եւ եզակի անուններուն (յատուկ կամ հասարակ)սակ զիծ բացեցի:

28. Յովիակի ըրեմ բերանացի հետեւեալ միսանկ բառերը.

Հաց, բահ, կով, ձի, դամ, բակ, փարչ, զետ, լիճ, ծառ, խոզ, կին, մատ, աչք, մազ, լուծ:



ԺԹ. Դաս. — Բազմավանկներուն յօննակին

40. Բազմավ սնկ, այսինքն՝ շատ վանկ ունեցող բառ մը յոքնակի կ'ըլլայ, երբ ծայրը ներ աւելցնենք: Օրինակ. Արառ՝ աթոռներ, վառարան՝ վառարաններ, սախտակամած՝ տախտակամածներ:

41. Անձայն յով վերջացող բառերը, երբ յոքնակի ընենք՝ յգերը կը չնշուի: Այսպէս. ծառայ՝ ծառաներ, արեայ՝ արեաներ:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

29. Օրինակեցի վարի խօսերը եւ յովնակի անուններուն տակ զիծ բաշեցի:

Շատ մը անասուններ խօսով կը կերտակրուին: Առիւծը՝ անասուններուն թագաւորն է: Արեւուն տաքութիւնը՝ պատուղները կը հասունցնէ: Տիգրան Մեծ՝ Հայերուն թագաւորն էր: Փոթորիկը՝ ծառերն արմատէն կը հանէ: Տղայ մը՝ իր ծնողներուն ու դաստիարակներուն հնազանդելու է, Անմիաբանութիւնը՝ ազգեր կը կործանէ:

30. Բերանացի յովնակի լրեմ հետեւեալ բազմավանկ բառերը:

Վաճառական, իշխան, թագուհի, վանդակ, ծաղիկ, տերեւ, մատանի, կօշիկ, գութան, քառաժանի, մարզագետին, հաւաքածոյ:



ի. Դաս. — Հոլով եւ Հոլովում

42. Հոլով. — Անունի մը վերջաւորութեան փոխուելուն՝ հոլով կ'ըսենք, որուն բայն է՝ հոլովել. Օրինակ. բաժակ՝ բաժակի, ծով՝ ծովու:

43. Հոլովները վեց հատ են. 1. Ուղղական, 2. Հայցական, 3. Սեռական, 4. Տրական, 5. Բացառական, 6. Գործիական:

44. Հոլովում. — Հայերէն աշխարհաբարի մէջ բառերը չորս կերպով կրնան փոխուիլ. այսինքն՝ հոլովուիլ, որոնց հոլովում կ'ըսենք: Օրինակ. Հաց՝ կ'ըլլայ հաց-ի, մարդ՝ մարդ-ու, զիւեր՝ զիւեր-ուան, նեղութիւն՝ նեղութ-եան:

45. Առաջին հոլովում. — Առաջին հոլովման եզակի սեռականը կ'ըլլայ -ի: Օրինակ. ծառ՝ ծառի:

Եզակի	Յոնակի
Աւղակ. Հայց. ծառ	ծառեր
Սեռ. Տրակ. ծառի	ծառերու
Բացառ. ծառէ	ծառերէ
Գործիակ. ծառով	ծառերով

46. Անուններուն մեծ մասը Ա. Հոլովման պէս կը հոլովուի:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

31. Օրինակեցիք վարի խօսքերը՝ հոլովուած բառերուն տակ զիծ ժաշկով:

Փայտահատը՝ փայտի գէզի մը քսվ նստած էր. Բաջազործ մարդը՝ զեղեցիկ պսակով կը պսակեն. Զորս ձայնով երգին քառաձայն կ'ըսենք: Լաւ շաքարները՝ սիրուն տուփերու մէջ կը դնեն: Թըռչունները՝ բազէներով կ'որսացուին:

32. Բերանացիք հոլովեցիք հետեւեալ բառերուն եզակին ու յովնալիին.

Բակ, սեղան, որսորդ, ծակ, գաւաթ, սագ, գառնուկ:



ԻԱ. Դաս. — Երկրորդ Հոլովում

47. Երկրորդ հոլովման եզակի սեռականը կ'ըլլայ՝ ՈՒ: Օրինակ. Ծով՝ ծովու:

Եզակի	Յոնակի
Աւղզ. Հայց. ծով	ծովեր
Սեռ. Տրակ. ծովու	ծովերու
Բացառ. ծովէ	ծովերէ
Գործիակ. ծովով	ծովերով

48. Բ. Հոլովման տակ կ'երթան շատ մը (մէծ մասով միավանկ) բառեր:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

33. Օրինակեցիք վարի խօսքերը եւ հոլովուած բառերուն տակ զիծ ժաշկով:

Մյու ըմբիշը՝ ձիու մը ոյժն ունի. Մարդ մարդու օգտակար է: Այդ խօսքը՝ արեւու պէս պայծառ է, ծովու վրայ նաւով կը ճամբորդենք: Զլացող տղուն կաթ չեն տար: Հայերէնը՝ Հայուն լեզուն է. Ալքու ձագին՝ թոժիւն կ'ըսեն. Խմաստուն տուած է թէ. «Զուկը գլխէն կը հոտի»: Կովու կաթը կը սիրես՝ թէ ոչխարի կաթը:

34. Բ. Հողովան պէս հողովեցէի վարի բառը:

Դար, գլուխ, էշ, տղայ, շահ, դի, արեւ, հաւ:
Օրինակ. Դար՝ դարու, զուխ՝ զիխու, հշ՝ իշու:



ԻԲ. Դաս. — Երրորդ Հոլովում

49. Երրորդ Հոլովման եղակի սեռականը
կ'ըլլայ - ՈՒԱՆ: Օրինակ. ՕՐ՝ օրուան:

Եղակի	Յօննակի
-------	---------

Ուղղ. Հայց. օր	օրեր
Սեռ. Տրակ. օրուան	օրերու
Բացառ. օրէ կամ օրուընէ օրերէ	
Դործիակ. օրով	օրերով

50. Գ. Հոլովման տակ կ'երթան ժամանակ
ցուցնող անունները:

Ժ. Ընթերցուած. — Զմեռը

Տարուան չորս եղանակներէն մէկն է ձմեռը:
Հազիւ աշունը կ'անցնի՝ ձմեռուան ցրտութիւնը
արդէն զգալի կ'ըլլայ: Դեկտեմբեր ամսէն մինչեւ
Մարտ կը տեւէ. Զմեռուան զեղեցկութիւնը՝ իր
սպիտակ ձիւնն է: Տղաք ձիւնէ գնդակ կը խաղան,
կը սահին և կամ չմուշկով կը չմշկեն սառոյցին
վրայ: Զմեռ ժամանակ՝ զիշերները ցորեկներէն եր-
կար կ'ըլլան:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

35. Օրինակեցէի վերի ընթերցուածը և զիծ
փաշեցէի Գ. Հողովան տակ զացող (ժամանակ ցու-
ցնող) անուններուն տակ:

36. Բերանացի հողովեցէի յացորդ բառերը Գ.
Հողովան պէս:

Շաբաթ,	իրիկուն,	գիշեր,	անգամ,	երեկ,	վա-
դը,	այսօր:				



ԻԳ. Դաս. — Զորրորդ Հոլովում

51. Զորրորդ Հոլովման եղակի սեռականը
կ'ըլլայ - ԵԱՆ (Կ - ԱՆ): Օրինակ. Տէրութիւն,
սէրութեան, տուն՝ տան:

Եղակի	Յօննակի
Ուղղ. Հայց. տէրութիւն	սէրութիւններ
Սեռ. Տրակ. տէրութեան	սէրութիւններու
Բացառ. տէրութենէ	սէրութիւններէ
Դործիակ. տէրութեամբ	սէրութիւններով

52. Գ. Հոլովման տակ կ'երթան բոլոր
ութիւն վերջացող անունները և ուրիշ քանի մը
զարտուղի բառեր, որոնց եղակի սեռականը - ԵԱՆ
կամ - ԱՆ կ'ըլլայ: Խնչպէս. Ծնօւնդ՝ ծննդեան,
տուն՝ տան:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

37. Օրինակեցի վարի խօսքերը՝ Դ. Հողվան
սակ զագող անունները ստորագծելով.

Մարդ՝ իր ծանրութեան համեմատ ոյժ ունենալու է: Փողոցին մէջ աղաք բարութիւնէ աւելի՝ չարութիւն կը սորվին: Սպիտակ ցեղը՝ մաքի ուշիւմութեամբ սեւամորթ ցեղը կը գերազանցէ: Քրիստոսի ծննդեան տօնը՝ մեծագոյն տօներէն մէկն է: Համեստութիւնն է աղջկան մը զարդը: Զիւնը՝ նախլերան գաղաթը կ'իջնայ:

38. Դ. Հողվան պէս հողվեցի հետեւեալ բառերը:

Զօրութիւն, բարձրութիւն, ժողովուրդ, կործանում, տուն, լիո, ձուկ, շուն:



Ի՞ Դաս. — Զարտուղի Հոլովումներ

53. Ընդհանուր կանոնէն տարբեր կերպով կը հոլովուին հետեւեալ զարտուղիները.

54. Ի վերջացող բառերը. Հոգի՝ հոգւոյ, զինի՝ զինւոյ:

55. Ազգականութիւն ցուցնող բառերը. Մայր՝ մօր, եռյ՝ եռջ եւն:

56. Ասուած՝ կ'ըլլայ Ասուծոյ, կայսր՝ կայսեր, սէր՝ սիրոջ, սէր՝ սիրոյ եւն:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

39. Օրինակեցի վարի խօսքերն ու ստորագծեցի զարտուղի կերպով հողվուած բառերը:

Որդւոյ մը պարտքն է՝ իր ծնողքին հնազանդիլ: Ամէնէն մեծ յաղթութիւնը՝ թշնամւոյն ներելն է: Ինչո՞վ կրնայ փախարինուիլ հօր ու մօր սէրը: Չիթենւոյ ձիւղը՝ խաղաղութեան խորհրդանիլ է: Ամբողջ ախեղերքը՝ Սսուռծոյ ձեռագործն է: Տիրոջ ակնարկը՝ ծառային հրամանն է:

40. Բնեանացի ըսկի յաջորդ բառերուն եզակի սեռականը:

Գօտի, եկեղեցի, գիւղացի, գարի, տարի, եղբայր, հօրաքոյր, կին, լոյս, անկողին:



ԻԵ Դաս. — Յօդ

57. Յօդ կ'լսուի այծ գիրը կամ մասնիկը, որ անունի մը վերջը գրուելով՝ զայն կ'որոշէ: Օրինակ. Անորոշ է, երբ ըսեմ՝ տուն, բաղադր:

58. Յօդը երկու տեսակ է. Որոշիչ և անորոշ:

59. Որոշիչ յօդ. — Որոշիչ յօդ կը կոչուին և ն գրերը:

60. Ը կը գրուի բաղաձայն գրով վերջացած բառերուն ծայրը: Օրինակ. Մատիս՝ մատիտը, բակ՝ բակը, ուն՝ շունը:

61. Ն կը գրուի ձայնաւոր գրով և անձայն

յով վերջացած բառերուն ծայրը: Օրինակ.
Զի՞ ձին, մեղու՝ մեղուն, ծառայ՝ ծառան:

ԺԱ. Ընթերցուած. — Հացը

Դիմէք, աղաք, թէ ո՛քափ աշխատանք պէտք
է, մինչեւ որ մեր կերած հացը պատրաստուի: Նախ
մշակը սերմը կը ցանէ, արտը կը հերկէ ու կը ատ-
փանէ, երբ ցորենը բարձրանայ՝ քանի մանգամ կը
ջրէ զայն ինկ երբ հասուննայ՝ գերանդիով կամ
մանգաղով կը հնձէ ու սայլերով տուն կը կրէ: Յե-
տոյ հաւաքուած օրանը կը կամնէ, ցորենը պարկե-
րով ջալացք կը տանի, աղալ կու տայ և ալիւր
կ'ըլլայ: Տան արկինն ալ ալիւրը շաղուած՝ փուռը
կու տայ, ուր կ'եփի և հաց կ'ըլլայ:

ՀՐԱՀԱՆԳ

41. Գրեցէք վերի ընթերցուածը և սուրա-
գծեցէք որոշիչ յօդերը:



19. Դաս. — Անորու յօդ

62. Անորու յօդն է մը:

63. Մը կը գրուի ամէն անորոշ գոյականէ
վերջ՝ զայն մասամբ մը որոշելու համար: Օրի-
նակ. Տուն՝ տուն մը, զիրի՝ զիրի մը:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

42. Օրինակեցէք վարի խօսքերը և անորու
յօդերն սուրագծեցէք:

Ծառէն տերեւ մը փրցուցի: Այս գանձը՝ արտի
մէջէն գանուեցաւ: Այդ ալ բարիք մըն է: Այս-
պիսի խաղողէ մը՝ լաւ գինի չելլեր: Այն խեղճ աղ-
քատը անգամ մը տեսա՞ր թաղթական զինուորը՝ ար-
ժանի է պատուանշանի: Աշակերտի մը նիշերը՝ իր
աշխատանքին արտիւնքն են:

43. Հետեւեալ խօսքերուն միջ կետերուն տեղ՝
անորոշ յօդ դրէք բերանացի:

Մեր գասարանին մէջ անմրցելի աշակերտ . . .
կայ, ինծի հասցէ . . . առուր: Դուն դեռ աղայ . . .
ես, Աշխէն բարի աղջիկ . . . է: Հայրիկը՝ Սոնա-
յին գլխարկ . . . գնեց, Զեր տունը հիւր . . .
եկաւ, Հրայր, գրաւարանէն զիրք . . . բեր: Մօր-
մէդ լուր . . . առի՞ր:



Իէ. Դաս. — Ածական ։ Որակական ա-
ծական

64. Ածական. — Ածականը բառ մըն է, որ
գոյականէն առաջ կը դրուի և անոր մէկ յա-
կութիւնը կամ անոր ինչպէս ըլլալը կը ցու-
ցնէ: Օրինակ. Հասուն պտուղ, կարմիր խնոր,
բարի զաւակ:

65. Ածականը ո՛չ թիւ, ո՛չ ալ հոլով ու-
նի. յօդ չ'առնուր և անփոփոխ կը մնայ: Այս-
պէս. Մեծ տուն, սիրուն զգեստը, ուշիմ տղաք:

66. Ածականները հինգ տեսակ են. Որա-
կական, Ցուցական, Սացական, Թուական,
Անորու:

67. Որակական ածական.՝ Որակական ածականը անունի մը ի՞նչպէս ըլլալը կը ցուցնէ և ի՞նչպէս հարցումով կը գտնուի: Օրինակ. Գեղեցիկ զարդ. ի՞նչպէս զարդ - գեղեցիկ:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

44. *Օրինակեցի հետեւեալ խօսքերը եւ որակական ածականներն սորովագծեցի:*

Քաջ աշակերտը՝ կը վարձարուի: Անկեղծ բարեկամը՝ կը փնտուի: Գէր անասունը մորթելու համար է: Սուր դանակը՝ լաւ կը կարէ: Սեւ գոյնը՝ համելի չէ: Ճերմակ շուշանը՝ մաքրութեան օրինակ է: Լաւ հունձք կու տայ՝ միայն պարարտ հոզք: Կաչաղակը՝ շատախօս թոչուն մըն է: Սոխակը հիանալի ճայն ունի:

45. Վարի բառերուն զոյնը ցուցնող յարմար ածական զշիք եւ խօսք մը շինեցի:

Թանաք, կաւիճ, գրատախտակ, թուղթ, քարածուխ, խոռու երկինք, ծով, նարինջ, ոսկի, արծաթ, աերեւ, կիր, կաթ:

Օրինակ. Կարմիր բանալով կը գրեմ:



Ել. Դաս. — Ցուցական Ածական

68. Ցուցական ածականները ցոյց կու տան այն անունները, որոնց վրայ կը խօսուի:

69. Ցուցական ածականներն են. Այս, այդ, այն: Այս կը գործածուի մեզի ամէնէն մօտ առարկայի, այդ՝ քիչ մը հեռու. և այն՝ ամէնէն հեռու եղողին համար:

70. Ցուցական ածականէն ետքն եկող գոյականը՝ ն կամ Ը յօդը կ'աււնու: Օրինակ. Այս գրիչը, այդ մեղուն, այն տունը:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

46. *Օրինակեցի յացորդ խօսքերը եւ ցուցական ածականներուն տակ զիծ յաշեցի:*

Այն աշակերտը, որ դասը չի սարվիր, կը պատժուի: Այս սենեակը վարձու կու տանք: Այդ զիրքը քանիի զնեցիք: Այս գրիչը գպրոցական յիշատակ է: Այն ծառը, որ պառող չի տար՝ կը կըրուի ու կրակ կը նետուի: Այդ ծառը խնձորենի, իսկ այս՝ շագանակենի է: Այն տունը աղքատներուն համար բաց է:

47. Ցուցական ածական դրէի բերանացի վարի կետերուն տեղը:

• • • նոր գլխարկը: • • • բորձր աշատակը: • • • փոքրիկ կատուն: • • • չունը խածած է: • • • շրջանակը ոսկեզօծ է: • • • ծառան հաւատարիմ է: • • • խաղողը ո՛քան անոյշ է: • • • մարդիկը ո՞ր երկրէն կու զան:



իթ. Դաս. — Ստացական Ածական

71. Ստացական ածականները գոյականի մը
որուն ըլլալը կը ցուցնեն:

72. Ստացական ածականներն են:

Եզակի

Յօնակի

Իմ, քու, իւր
(իւր, անոր)

Մեր, ձեր, իրենց
(անոնց)

73. Իմ, քու, իւր ստացական ածականներուն վերաբերող գոյականները՝ ս, դ, ն կամ ը գրերը կ'առնուն իրենց վերջը, որ դիմարու յօդ կ'ըսուին. իսկ մեր, ձեր, իրենցի վերաբերողները՝ ն կամ ը կ'առնուն: Օրինակ. իմ ձեռքս, քու մազդ, իւր (անոր) գէմքը. մեր, ձեր, իրենց (անոնց) գլխարկը:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

48. Օրինակեցի հետևեալ խօսքերը եւ ստացական ածականներն սուրագծեցի:

Իմ հագուստան նոր է: Քու աշարակդ պատուած է: Իւր ազգականները հարուստ են: Մեր դասարանը վերի յարկին մէջն է: Զեր հայրը երեկ քաղաք վերադարձաւ: Իրենց տղան դպրոցին մէջ առաջինն է: Իմ զրիներս ու քու մատիտներդ մեր դասարանը մնացին: Զեր քոյրերը իմ ծնողքիս հետ պտոյտի դացին: Իրենց խանութն է ասիկա:

49. Յարմար ստացական ածական դրէք բերանցի վարի կետերուն տեղ:

Մյրատ . . . եղբայրս է: Անոնք . . . գրքերդ
են: Փառանձեմ . . . քոյրն է: Այս բարձր շէնքը
. . . վարժարանն է: Երեկ կ'ըսէիք թէ ասոնք . . .
բարեկամներն են: Ուր է . . . կարկինս և ուր են
. . . պայուսակները:



Լ. Դաս. — Թուական Ածական

74. Թուական ածականները անուան ֆանի հատ, կամ ֆաներորդ և կամ ֆանիական ըլլալը կը ցուցնեն: Օրինակ. Մէկ սեղան, տասը գնդակ, երկրորդ դասարան, հինգական ընկոյզ:

ԺԲ. Ընթերցուած. — Երկու ընկերներ

Տիգրան և Վահան երկու դասընկեր էին: Առաջին անգամ զիրար ձանչցան դպրոցամուտին օրը: Տիգրան ութը տարեկան, իսկ Վահան ինը տարեկան էր: Ունէին երեքական եղբայր և առողջ ու կայտառ էին: Դիբախտ դէպք մը պատճառ եղաւ որ այս երկու ընկերներն՝ ըլլան երկու սրաազին բարեկամներ: Ահա թէ ի՞նչպէս: Օր մը՝ խաղալու ժամանակ՝ Վահան բարձր տեղէ մը վար ինկաւ ու մէկ որունքը կոտրեց: Երեք ամիս սահմանակցաւ հիւանդանոց պաողիլ ու դարձանուիլ: Այս միջոցին՝ իր ընկերը Տիգրան, օրը երկու անգամ այցելութեան կ'երթար ու առած դասերը անոր կը պատմէր, որով իր դասերէն ետ չէր մնար Վահան: Զորբորդ ամսուան սկիզբը, երբ Վահան առողջացած հիւանդա-

ՀՐԱՀՈՆԴՆԵՐ

52. Օրինակեցի հետեւեալ խօսքերը եւ անորոշ ածականներն սորտազեցի:

Բոլոր յարդիկ իրարու եղբայր են: Թող ամէն աշակերտ ջանայ առաջինն ըլլալ: Միւս ընկերու ուր է: Միեւնոյն առունը կը բնակիք: Քանի մը ատարիէն ուսուլդ կ'աւարտես: Այդչափ գրամավ ի՞նչ բան գնեցիր: Քանի ընկեր ունիս: Ո՞ր փողոցը կը բնակիք: Ուրիշ' բան է զիտուն ըլլալը: Ի՞նչ գիրք կը կարդաս:

53. Մեյմեկ խօսք շիմեցի յաջորդ անորոշ ածականներով:

Իւրաքանչիւր, այսինչ, միւնոյն, մէկալ, այդպիսի, այդչափ, բոլոր, քանի՛ քանի՛: Օրինակ. Մեկալ զիրքը կ'ուզեմ:

Դանոցէն առւն վերադարձաւ՝ իր առաջին զործն եղաւ այցելութիւն մը առև իր սիրելի ընկերոջ և բարեկամին՝ Տիգրանի և սրանց շնորհակալ ըլլալ անոր.

50. Օրինակեցի վերի ընթերցուածը եւ բուական ածականներուն սակ զիծ յաշեցի:

51. Վարի խօսքերուն մէջ կէտերուն տեղ բուական ածական դրի:

Եղբայրո . . . տարեկան ու քոյրո . . . առ-
բեկան է: Շարաթը . . . օր ունի: Առառւ ժամը
. . . ին դասերը կը սկսինք ու իրիկուն . . . ին
կ'աւարտենք: Մէկ օրը . . . ժամ ունի, իսկ մէկ
ժամը . . . վայրկեան: Մեր վարժարանին . . .
կարգին մէջ վկայական կու տան: Հայրո մեզի . . .
նուէր առւաւ: Տան . . . յարկէն վար ինկաւ.

ԼԱ. Դաս. — Անորու Ածական

75. Անորու ածականները անորոշ իմաստ մը կու տան անունին: Օրինակ. Ամէն աղայ, ուրիշ տուն, բանի մը դիրք:

76. Անորու ածականներն են. Ամէն, բայր, ամէն մէկ, ուրիշ, միւս, միեւնոյն, բանի մը, այսչափ, այդչափ, այնչափ, բանի՛, ո՞ր, ի՞նչ, եւայլն:

ԼԲ. Դաս. Դերանուն. — Անձնական դե-
րանուն.

77. Դերանուն. — Դերանունը բառ մըն է, որ անուան տեղը կը դրուի՝ զայն չկրկնելու հա-
մար: Օրինակ. Մոււեղ՝ հայ զօրավար է. Ան-
շատ պատերազմներ ըրած է: Ան դրուած է Մու-
ւեղին տեղը:

78. Դերանունը թիւ, հալով և դէմք ունի:

79. Դէմքը երեք է. առաջին, երկրորդ,
երրորդ:

80. Անձնական դերանուն. . . Անձնական

դերանունները գործողութիւն կատարող անձը
կը ցուցնեն եւ հետեւեալներն են.

Եզակի	Յօնակի
Առաջին դէմք Ես	Մենի
Երկրորդ դէմք Դուն	Դունի
Երրորդ դէմք Ինքը, ան	Իրենի, անոնի

ԺԳ. Ընթեցուած Վաճառականն ու նաւապետը

«Դուն հայր ունի՞ս», հարցուց օր մը վաճառա-
կանը նաւապետին: «Ո՞չ, ես հայր չունիմ», պա-
տասխանեց նաւապետը: «Հայրս ու պապս ծովու մէջ
խեղուեցան»: «Ուրեմն դուն ալ ծովու մէջ պիտի
մեռնիս, ծովէն չե՞ս վախնար», յարեց վաճառա-
կանը միամտութեամբ: «Բայց ինդրեմ, դուք ալ
կրնայիք ինձի ըսել թէ ձեր հայրը ի՞նչպէս վախ-
նած է», հարցուց նաւապետը: «Հայրս մեռած է
իր անկողնոյն մէջ», պատասխանեց վաճառականը:
«Շատ լա, ուրեմն դուք ալ անկողնոյ մէջ պիտի
մեռնիք, անկողնէն չէ՞ք վախնար», հարցուց նա-
ւապետը ժպտէլով ու առանց պատասխանի սպաս-
լու մեկնեցաւ գնաց:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

54. Օրինակեցի վերի ընթեցուածը եւ անձ-
ական դերանուններն ասորազեցի:

55. Բերանացի ըսկ թէ վարի անձական դե-
րանունները բաներորդ անձ կը ցուցեն:

Ես կը գրեմ, Դուն կը խաղաս: Մենի կ'աշխա-
տինք: Ան կ'ուտէ, Դունի կը քնանաք: Իրենի կը

կարդան: Դուն կու լաս: Դունի կը հերկէք: Ա-
նոնի կը կամնեն: Ինիլ բերաւ:



ԼԳ. Դաս.— Յուցական Դերանուն

81. Յուցական դերանունները ցոյց կու
տան այն անունները, որոնց վրայ կը խօսուի և
հետեւեալներն են.

Եզակի	Յօնակի
-------	--------

Ա. դէմք Սա, աս, ասիկա	Ասոնի
Բ. դէմք Աս, ատիկա (Դա)	Ատոնի
Գ. դէմք Նա, ան, անիկա	Անոնի

82. Ան, անիկա և անոնի անձնական դե-
րանունի տեղ ալ կը գործածուին:

ԺԳ. Ընթեցուած. — Անձնասէր տղան

Սերոբ անձնասէր տղայ մըն էր: Ան միշտ իր
վրայ կը մատէր ու ամէն բան իրեն համար կ'ու-
ղէր, թէեւ մայրը յաճախ զանիկա կը խրատէր,
սակայն ան բնաւ ինքզինքը չէր ուղղեր: «Աս ի՞նչ
է, Սերո՞բ», հարցուց օր մը մայրիկը, «շաքարները
քեզի և եղբայրներուդ համար զնած եմ. ինչո՞ւ
դուն առանձին կ'ուտես: Ասոնք միայն քեզի՝ համար
են»: Ամօթէն կարմրեցաւ Սերոբ ու կամացուկ մը
շաքարները սեղանին վրայ դրաւ: Այն առեն մայրը
նորէն շաքարները Սերոբին յանձնեց՝ խրատելով որ
անձնասէր չըլլայ, ուրիշներն ալ իր անձին պէս

սիրէ: Ու վերջապէս. «Ա՛ռ հիմայ», ըստ, «ատանք
ու տա՛ր եղբայրներուդ հետ միասին կեր»:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

56. *Օրինակեցի վերի ընթերցուածը՝ ցուցա-
կան դերանուններն սորազելով:*

57. *Բերանացի ըսկի թէ յաներո՞րդ դեմք եւ
ի՞նչ թիւ են վարի ցուցական դերանունները:*

Աս գնդասեղ է: Աժիկա ճախարակ է: Ասոնի
գերմանացի են: Անիկա բժիշկ է: Ասոնի Հայաստա-
նէն եկած են: Աս քանի՞ կ'արժէ: Ան աւշիմ աղջիկ
է: Սա Այվազովսկի նկարն է: Նա ազնիւ մարդ
մըն է:



ԼԴ. Դաս. — Սացական Դերանուն

83. Սացական դերանունները անունի մը
որո՞ւն ըլլալը կը ցուցնեն և անոր տեղը կը
դրուին:

84. Սացական դերանուններն են.

Եզակի

Յոնակի

Ա. գէմք իմս

Մեր

Բ. գէմք Քուկդ

Զերը

Գ. գէմք Իրենը, իւրը (անորը) Իրենցը (անոնցը)

ԺԵ. Ընթերցուած. — Գայլն ու գառնուկը

Գառնուկ մը ծարաւցած՝ հօտէն բաժնուեցաւ
ու զնաց առուակէն ջուր խմելու: Յանկարծ անտա-
ռէն գայլ մը դուրս ելաւ ու մօաենալով գառնու-
կին՝ սասաեց. «Այս ջուրը իմս է, ինչո՞ւ կը խմես»: Գառնուկը պատասխանեց. «Եթէ քուկդ է, թո՞ղ որ
խմեմ ու չորհակալ ըլլամ քեզի»: «Ո՛չ, պիտի
չխմես այս ջրէն, ասիկա ձերը չէ», ըստ դայլը
կոշառթեամբ: «Իիսեմ որ մերը չէ», պատասխա-
նեց զառնուկը հեզութեամբ, «Պայց չէի զիտեր թէ
զայլերն իրենցը կը համարին Սասուծոյ առւած այս
ջուրը»: «Լոէ՛, հիմայ կտոր կտոր կ'ընեմ զքեզ»,
պոռաց զայլը բարկութեամբ, երբ յանկարծ . . .
շլա՛խկ զետին տապալեցաւ չար զազանը հովուին
հրացանի գնդակէն:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

58. *Օրինակեցի վերի ընթերցուածը եւ սա-
ցական դերանուններն սորազեցիք:*

59. *Բերանացի մկյմկ խօսի շինեցի հետ-
ւեալ սացական դերանուններով.*

Իմս, մերը, իրենցը, քուկդ, իրենը, ձերը,
իւրը:

Օրինակ. Քու մազդ շէկ է, իմս սեւ է:



ԼԵ. Դաս. — Յարաբերական Դերանուն

85. Յարաբերական դերանսւնը Ո՛՛ բառն
է և կը դրուի իրմէ առաջ եղած անուան տեղը:

86. Յարաբերական դերանունը ունի թիւ
ու հօլով, բայց դէմի չունի:

87. Յարաբերական դերանունը հետեւեալ
կերպով կը հոլովուի.

Եզակի	Յոննակի
Ուղղ. Որ	Որոնի
Հայց. Զօր	Զօրոնի
Սեռ. Տրակ. Որուն	Որոնց
Բացառ. Որմէ	Որոնցմէ
Գործիակ. Որով	Որոնցմով

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

60. Օրինակեցի հետեւեալ խօսքերը եւ յարա-
բերական դերանուններն առորդութեցի:

Այն ծառը, որ պառող չի տար, պէտք է կտրել
ու վառել: Այդ որդը, որ հիմայ կը զեռայ, օր մը
թիթեռ պիտի ըլլայ ու թռչի: Այն մարդիկ՝ որոնք
ուրիշն բարիք ըրած են, իրենք ալ բարիք պիտի
զտնեն: Ի՞նչ է այն բանը, որուն տեսքը նախ կը
արամեցնէ՝ յետոյ ալ կ'ուրախացնէ: Տղայ մը, որմէ
իր ծնողքն ու դաստիարակները գոհ չեն՝ երբեք
սրաով ուրախ չի կրնար ըլլալ: Մի՛ արհամարենք
բան մը, զոր յետոյ պիտի ստիպուիս յարգել: Այն
զրքերը՝ որոնցմէ օգուտ մը պիտի չքաղեն՝ մի՛ կար-
դար:

61. Կետերուն տեղ՝ յարաբերական դերանուն
դրել բերանացի վարի խօսքերուն մեջ:

Այդ նամակը՝ . . . կտրտացիր, հայրու գրած
է: Այս խնձորենին՝ . . . պտուղէն կերար՝ ես
անկած եմ: Այն զրիչը՝ . . . կը զրէ Յակոբ, նուէր
ստացեր է: Այդ մեծ անտունը՝ . . . կը վախնաս՝
փիղ կը կոչուի: Ասոնք՝ . . . վրայ կը զարմանաս,
Հոսմէն բերուած են: Այդ բանը՝ . . . ա՛յնքան

կը զգուշանաս, քեզի չախպանց հարկաւոր է:



I. Դաս—Անորու Դերանուն

88. Անորու դերանունները անորոշ ա-
նուններու տեղը կը դրուին և անորոշ գաղա-
փար մը կը յայտնեն: Օրինակ. Աւակերտներուն
դաս հարցուցի՝ ոչ մէկը դասը դիտցաւ: Քեզի
գիրք մը տուած էի, միեւնոյնը այսօր ես ուրի-
շն ստացայ:

89. Անորու դերանունները անորոշ ածա-
կաններուն վրայ յօդ դնելով կը կազմուին և
հետեւեալներն են.

Մէկը, ամէնքը, բոլորը, ումանի, ամէն
մէկը, ոչ մէկը. ոչ ա՛, ուրիշը, միւսը, մէ-
կալը, միեւնոյնը, ո՞րը, ո՞վ, ո՞շաւիը, ի՞նչը,
ևայլն:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

62. Գրեցի վարի խօսքերը եւ անորոշ դե-
րանուններուն տակ զիծ ժաշեցի:

Երեք եղբայր ունէի, մէկը մեռաւ, բանի՝ հո-
դի զլիսարկ չունի. — ամէնքը: Քամն հոգի պտոյափ-
փացեր էին, ոմանք չողեկառքով, ոմանք ալ քա-
ղելով: Բարեկործ մարդ մը աղքատներուն հաց բաժ-
նեց, որոնցմէ ամէն մէկը տասնական ստացաւ: Զեզ-
մէ ոչ մէկը պիտի բացակայի վաղուան հանդէսին:

Մարդիկ միշտ ուրիշը յանցաւոր կը նկատեն. Այս
մասանիները կը տեսնե՞ս. բոլորն ալ ոսկի են, իսկ
ոմանք նոյնիսկ թանկաղին քարերով զարդարաւած.
արդ, ո՞րը կ'ուզես:

63. Բերանացի ըսկի թէ հետեւեալ խօսքերուն
մէջ ի՞նչ տեսալ դերանուն կայ:

Դասընկերներուդ մէջ դուն միշտ առաջինը
եղիր: Երկուք ալ ժամացոյց ունինք. սակայն իմս
արծաթէ է, իսկ քուկդ ոսկիէ: Ասիկա կը խոստա-
նայ բնոււ սուտ չխօսիլ: Այս հին դրամներէն ո՞րը
ամէնէն յարգին է: Ե՞րբ կը հաճիք մեզի այցե-
լութեան գալ: Դժբախտաբար մենք պիտի չկարե-
նանք զալ, եթէ կը հաճիք, գուք մեզի հրամմեցէք:

ՆԻՒԹԵՐՈՒ ՑԱՆԿ



- 3-4 Յառաջաբանի տեղ
 5 Ա. Դաս՝ Հայերէն քերականութիւն
 5-6 Բ. Դաս՝ Գիր
 6-7 Գ. Դաս՝ Վանկ
 7 Դ. Դաս՝ Բառ և խօսք
 8 Ե. Դաս՝ Առողանութիւն
 8-9 Զ. Դաս՝ Առողանութիւն-Երկար
 9 Է. Դաս՝ Առողանութիւն-պարոյկ
 9-10 Ը. Դաս՝ Ե ձայնաւորը
 10 Թ. Դաս՝ Ո ձայնաւորը
 11 Ժ. Դաս՝ ՈՒ-ի հնչումը
 11-12 ՃԱ. Դաս՝ Յ գիրը
 12-13 ՃԲ. Դաս՝ Տողադարձ
 13-14 ՃԳ. Դաս՝ Ուղղագրութիւն
 14-15 ՃԳ. Դաս՝ Ո և Է ձայնաւորները
 15 ՃԵ. Դաս՝ Անուն կամ Գոյական
 16 ՃԶ. Դաս՝ Յատուկ Անուն
 17 ՃԷ. Դաս՝ Հասարակ Անուն
 17-18 ՃԸ. Դաս՝ Գոյականին թիւը
 19 ՃԹ. Դաս՝ Բազմավանկներուն յոքնակին
 20 Ի. Դաս՝ Հոլով և Հոլովում -Ա. Հոլովում
 21-22 ԻԱ. Դաս՝ Երկրորդ Հոլովում
 22-23 ԻԲ. Դաս՝ Երրորդ Հոլովում
 23-24 ԻԳ. Դաս՝ Զորրորդ Հոլովում
 24-25 ԻԳ. Դաս՝ Զարտուղի Հոլովում
 25-26 ԻԵ. Դաս՝ Յօդ
 26-27 ԻԶ. Դաս՝ Անորոշ յօդ
 27-28 ԻԷ. Դաս՝ Ածական - Որակական Ածական
 28-29 ԻԸ. Դաս՝ Յուցական Ածական

- 30 իթ. Դաս՝ Ստացական Ածական
 31-32 լ. Դաս՝ Թուական Ածական
 32-33 լ.Ա. Դաս՝ Անոլոց Ածական
 33-34 լ.Բ. Դաս՝ Դերանուն - Անձնական Դերա-
 նուն
 35-36 լ.Գ. Դաս՝ Ցուցական Դերանուն
 36-37 լ.Դ. Դաս՝ Ստացական Դերանուն
 37-38 լ.Ե. Դաս՝ Ցարաբերական Դերանուն
 39-40 լ.Զ. Դաս՝ Անոլոց Դերանուն





1P

Page: 1

ՀՀ Ազգային գրադարան



NL0247437

7299